

անցանելոյ եւս երկուց ամաց (836,7) եկն խաղը պատգոմս՝ այր շարժաւս եւ անողորմ եւ ինձին (ամի) աստակեցաւ: Իսկ նորին որդին եկեալ էառ զաշխարհս սողով եւ գերութեամբ: եւ եկեղեցիս բազում հրով պրծեաց եւ կիրեաց. եւ զնաց ի Բաղդատ: Եւ անոր զարձակ եկեալ արքունի հրամանաւ եւ զանձնով՝ շինեաց զԿոնստանդնուպոլս յարանապատիւ զարդար յԱրշակունիս գաւառի: Մովս. Կրնկ. Անդ:

Ասոր կը յայրորդէ՝ Իշխմանին թ. 633 ձեռագրին մէջ հետեւեալ կտորը, որ երկու հրատարակութեանց մէջ ալ կը պսկոյր. «Իսկ յերկու (երկրորդում ամի) ճՃԶ, Հայոց» (սկիզբը 1. Մայ. 837) բժան (երկրտասան) հազար հեծելոց յանկարծապէս եկեալ ի Բախտատա՝ արշաւին յերկիրս Աղուանից: Անդ անի ի վեր Տարեալ Սահլէ Սմբատեան, որ յարքայից զամբհրական տոհմէն էր, գործակից իւր կանեալ զմեծ նահատակութեան Գեորգիոս, զիմէ ի վերայ որպէս արժուի խոյսեալ ի տկար թռչունս, այսր անդք ջրուեալ տապառու զաշտանց արկեալ զանէր: Եւ ի նոյն ամի նոյն տերն Սահլի Սմբատեան ձերբակալ արարեալ զապտամբն Բարան՝ զմարդահաղկող, աշխարհուէր, արհեստաբու զազանն՝ եւ ետ ի ձեռն Ամիրամնայ փւ ընդ վատասկոցն աւանու յարքունեացն վարձս բարիս, զի աւանու իշխանութիւն ի վերայ Հայոց, Վրաց եւ Աղուանից տիրել իշխանութեամբ ամենեցուն արքայաբար: . . . Ի սոյն ամի (839)՝ տերանց տերն Թովհանէն, որ Հայոց, Վրաց եւ Աղուանից եղև տեր, յարքունեացն կրկին անգամ զԲուշխար խոյտու Փառադոս երկից սյուղիկ աշխարհաց: Բայտոնողորմաց. Պատմութիւն Աղուանից, Ա. հատ. Վաղարշապատ, 1902, էջ 134/35:

Աղուանից պատմագրին խոսքերուն նայելով Բարաքի բռնուիլը Հայոց 286 թուին = 1. Մայ. 837 — 30. Ապրիլ 838 տեղի ունեցած է, իսկ ըստ արարացի պատմագիրներու ՀՃ. Շաւիւլ 222ին = 6. Սեպտ. — 4. Հոկտ. 837. պատմութեան մէկու մասին յար եւ նման են: Եթէ այս սյուպէս է, ուրիմ կը հետեւի թէ Ափշինէ նշանակուած կուսակալը Մուհամմադ բ. Մուլէյան ալ Ազդի տա Սամուրթիանիցն, որ Առան հասնելէն ետքը՝ Սահլէ Սմբատեանէն զիշխրային յարձակում մը կրցեալ եւ յաղթուցեալ, կը համապատասխանէ՝ Բաղտատեն եկող բանակին անանուն տառըներին: Վերջում ալ նոյն տարին Սահլէ Սմբատեանի անգիմարբել մէկ յարձակումն կը շահուային: Եւ իսկ Փառադոս (այսպէս սե՛ր Մտոնուայի ապ. էջ 265) արհեստաբուն եւ անոր որդին արարացիներէ չեն յիշուիր. Փառադոս զինուարական տիպոս մը բլլալ է թուի. համո. Թովմ. Ամբ. Գ. գ. էջ 289. Hübsehmann, Arm. Gr., I, 223, խաղը ապահով ծաղկեալ տան անուն մըն է որ կը ճանաչատասխանէ հայերէն խաղը = «սովորեալ տխուստորաբար յիւր ինչ» եւ արդէն զեւտոգ խուլայմա բ. խաղիմ անուար Բառադոսի վերածելով խաղի «կուի» կը փոխի (էջ 195. «որ արգարեւ ըստ անուանն իսկ

խաղմարս եւ զօխանէն»): Համո. նառ Ղիչոմ՝ եւ խոսողը վրական անուանակոչութիւնները, որոնք տարակաջ չէլոյ որ խուլայմա բ. խաղիմ կը հայեին, ինչպէս յետոյ պիտի տեսնենք:

Թէ Սահլէ Սմբատեան իր մատուցութեան փոխարէն պատրիարխութեան պատուին ընդունեցաւ՝ կը պատմէ նաեւ Թովմ. Գ. ԱՏԿԸ Տար. Գ. քով. քով. Գ. 1444, 4—5. Թովհանէն՝ Հայաստանի, Վրաստանի եւ Աղուանից տերը ապահովաբար նոյն է Սահլէ Սմբատեանի՝ Այլա (Մուուիէ) որդւոյն հետ, որ ձերբակալուած Բարաքը Ափշինի բերսա եւ 100,000 դրամ պարգեւ տաու (Տար. Գ. 1444, 3—4): ԱԵՂԸՆ զինքը (ՀՃ. 238ին) իրապէս Առանի պատրիկ եղած կը տեսնենք, Տար. Գ. 1417, 14. Մուհամմադ բ. խաղի Քոնստանդնուպոլսի (Մովս. Կրնկ. Բուշխար խոյտու, կարգալ Բուշխար խոյտու) կուսակալին զարուստ, Մովսէտի համաձայն 839ին զնեւու ենք:

Չարմանալի է որ հոս եւ «չ տեղ մը՝ Աշոտ Գառնի, անոր Շապուհ հորոց եւ Դուաիթ, Սահլի, Բաղարաւ եւ Սմբատ որդւոց վրայ խոսք կայ: |

17. Վարդան, էջ 78, Սմբատ Ապարաթի իբրեւ եղբայր կը յիշէ: Դուաիթ, Սահլի, Մուշեղ եւ Բաղարաւ. Բաղար Օձ բերքը կը շինէ: Սմբատ Դուաիթ քրոջ հետ կ'ամուսնանայ՝ ուրիմ իր խորթ քրոջ հետ, ինչպէս կ'երեւայ (էջ 79):

(Շաւիւլիւն) Պրոֆ. Յ. Մ. ԱՐԱՊՈՒԱՐՏ Թրգմ. Հ. Մ. ՀԱՊԱՌՅԱՆ



Մ Ս Ց Ե Ն Ա Գ Բ Ա Վ Ն

ՈՆՏԻՎ ՀԱՅՈՒՆԵՐԻ ԱՍԿՐԵՐԸՆԻ ՊՈՒՂՈՍԻ ՄԵԿՈՒՐԹՆԵՆԷ

Դասական հայերէնի անվիճելի հարստութեան մասին կազմուած գաղափարը զգալապէս նուաղ ու նուաղ կ'ըլլար անշուշտ՝ եթէ Թովհաննու Ոսկեբերանի մեկնաբանական գործը թարգմանութիւնները չունենար հինգերորդ դարը իւր մատենագրութեան շարքին մէջ: Եսայեայ, Մատթէի, Թովհաննու եւ Պաւլոսի մեկնութեանց սկիզբերան թարգմանութիւններն են որ ինչպստ են պահել ապագային հայ լեզուին այն բարձր թիւիքը՝ որով իրաւամբ կը բարձրայ այսոր գաստիլ հնութեան կրկին դասականներու պերճ շրջանակին մէջ: Բայց ամենաւեր ժամանակը յաջողած է նաեւ հայ չրսօստուսն առնուլ մասամբ իւր սպասիչ իշխանութեանը տակ այնպէս որ չունենք

1 Յատմութիւնը եւս կալուստ է: բայը կը պսկոյր



Մատթեի եւ Պաւղոսի մեկնութիւնները կ'երգա-  
 փակեն իրենց մէջ մեր ժողոված սոկերե-  
 բանեան հաստատները, որոցմէ սակայն առ-  
 կոծմ պատշաճ կը համարինք միայն անոյզ  
 կտորներ ներկայացընել հասարակութեան՝ ու-  
 իրէ առթի վերապահելով ձեռագրական հա-  
 տուածներուն ծանօթ տպագրին հետ կարեւոր  
 բաղդատութիւնը. այսու ներկայ ուսումնա-  
 սիրութիւնը կ'ամրապահէ պարզապէս Պաւղոսի  
 թղթոց մեկնութեան վրայ, վասն զի միայն  
 այս մեկնութեան ամբողջացոցիչ մասունքը կը  
 կազմեն մեր հաւաքած ան ծ ան օթ հաստա-  
 ները:

Պատճառաց Կիրքը, որ այնպէս խնամով  
 ժողոված է Հայոց գործքերէն Ա. Կրօց իւրա-  
 քանչիւր հեղինակութեան շարժառիթները,  
 Պաւղոսի թղթոց իւրեւ «պատճառ», (ὁ πρόθεσις)  
 յառաջ բերած է եփրոսի Թառաշարաններուն  
 անմիջապէս կից ճակե Ոսկերիանի մեկնութեանց  
 սկզբնաորութիւնները հետեւեալ կարգու. 1-ի  
 Ուիթիքան Թեոս քիւ սիլքն Հոսոյեցոց իւլիսի  
 ոյդեւ, թղ. 171ա. — Թեւննեո Ուիթիքանի  
 ուսոցեւ Պարճուս Կորնիցոց ու-ճն իւլիսի,  
 թղ. 176ա. — Պարճուս երէրդ Կորնիցոց, թղ.  
 178ա. — Պարճուս Բարճոցոց իւլիսի, թղ.  
 182ա. — Պարճուս Էփեսոցոց իւլիսի, թղ.  
 183բ = 84բ. Ա. էջ 673—674 «Եփեսոս  
 մարաքաղաք է — որ ի Քրիստոս Թեոս», սող.  
 14. — Պարճուս Փիլիպոցոց իւլիսի, թղ. 184բ  
 = 84բ. Ա. էջ 342—345. «Փիլիպիցիքն ի  
 քաղաքէ մակեդոնացոցն են — եւ ոչ ի կա-  
 մաց», սող. 7. — Պարճուս Կրօցոցոց իւլիսի,  
 թղ. 186ա = 84բ. Ա. էջ 522—523 «Ամե-  
 նայն թուղթքն Պաւղոսի — յորժամ մեկուսի  
 իցեմ», — Պարճուս Թեոսուիլիցոց ու-ճն  
 իւլիսի, թղ. 187ա. — Պարճուս երէրդ Թե-  
 սուսիլիցոց, թղ. 188ա. — Պարճուս երէրդ  
 ոց իւլիսի, թղ. 193ա. — Պարճուս ու-ճն  
 իւլիսի Տիւլիսի, թղ. 196ա = 84բ. Ա. էջ 1—3  
 «Թայն շաշակերտաց — մի աւաթորտ ուսուցա-  
 նեւ», սող. 6. — Պարճուս երէրդ իւլիսի Տի-  
 սուսի, թղ. 197բ = 84բ. Ա. էջ 168—169  
 «Ջիւրդ իցէ զի — յարդարել եւ միթարել  
 իւրոց փորձութեանցն յասել», սող. 5. —  
 Պարճուս իւլիսի որ ու Տիոս, թղ. 198ա =  
 84բ. Ա. էջ 168—169 «Քան զամենեւին — եւ  
 արդ զիւն աթցե», սող. 30. — այս հաստա-  
 ծին կը կցուի անմիջապէս — վասն զի «ի Փի-  
 լիմոնի թղթի Յփրեմ չէ ոչ ինչ հրամայեալ  
 ոչ պատճառ ոչ մեկնութեւն». — Թեւննեո-

Ուիթիքանի ուսոցեւ Էւս ֓իլիսի իւլիսի, թղ.  
 199ա. —

Ինչպէս յառաջ բերուած համագրու-  
 թեան կարելի է խնդն եզրակացընել, Հռո-  
 մայեցոց, Ա. եւ Բ. Կորնթացոց, Գաղատաց-  
 ոց, Ա. եւ Բ. Թեսաղոնիկեցոց, Եբրայեցոց  
 եւ Փիլիմոնի թղթոց պատճառները վերկան է  
 աւանդել մեզի տպագրիւ. այս պարագայիս ահա  
 Աբասայ որդւոյն Պատճառաց գրքին սոյն հա-  
 տուածները կը ստանան անհամաձայն բարձր  
 նշանակութիւն մը՝ արամագրելով մեզի կորստեան  
 մատուած ընդարձակ մեկնութիւններուն քմէ,  
 սկզբնաորութիւնները:

Հռովմայեցոց եւ Ա. եւ Բ. Կորնթացոց  
 թղթերուն հայերէնը մասնաւորապէս չի հե-  
 տաբարբեր զմեզ այստեղ, ըստ որում մեր առա-  
 ջարդած նիւթէն զուրս է յետ սոկերարեան  
 գրականութեամբ զբաղել. իսկ այս թղթերուն  
 մեկնութիւնները, ինչպէս վիսն արդէն ակնար-  
 կեցիք, բոլորովին տուժած են իրենց բնա-  
 կան գեղեցկութիւնը ենթարկուելով գրթթէ  
 նոր խմբագրութեան, նոր յերիւրման Գնայն  
 քանի մը թուղթ մտագրութեամբ ընթեւելով  
 Հռոմայեցոց թղթոյն մեկնութեան մտին մը  
 ըսածը շատ ինքին է վերստուգել, իսկ իմէ  
 Կորնթացոց Ա. եւ Բ. թղթոյն մեկնութեան  
 նկատմամբ մեր ուրիշ առթիւ արտայայտած  
 կարծիքն ընդունել տալու չեն բաւեր տպագրին  
 փոքրեկ կտորները, կը շեւտեցինք այս տեղ  
 պատճառաց գրքէն հաստած մը քաղաածորէն,  
 ուր այնչափ զգալի է աւերիչ ձեւըը.

Կորնթոս քաղաք է յառաջին յեւրաղայ եւ  
 յուլիսի է հինն ինչոսկուս առատութեամբ  
 զուարճանայր . . . սոչ որչա եւ ան յարտեան  
 պատմութեան իւլիսի կը գտեղին, զի . . . յու-  
 լիս ունի զաւանդածանութեան պարտոս, էր  
 եւ ճարտարէր յուլիսի եւ իմաստնոր ի քա-  
 ղաքն . . . Բոյց մեզ ոչ իմաստութեան ինչ  
 [ ] ուրքու աւացաւ այս՝ եւ ոչ ի ջրց բաղում  
 Կորնթոսի . . . Դարձեալ առ կեցեալ ու-  
 թեալն բաժիւր եւ առ ընչիցն ազահութիւնն  
 իսկոքոր առնելով է յերեւելն անիճա երեւել  
 յաւեր որչա եւ ասեն հրատարեցէր ի զարտեանց  
 անթոյն, եւ թէ որ յուլի պարծին եւ նորս  
 իբրեւ զմեզ գտանեցին . . .

Դասակն շրջանէ մերժելով այս հաստա-  
 կոտորելը մեր հրատարակութեան համար կը  
 մնան բնականաբար միայն Գաղատացոց, Ա. եւ  
 Բ. Թեսաղոնիկեցոց, Եբրայեցոց եւ Փիլիմոնի  
 թղթոց սկզբնաորութիւնները կամ «պատճառ»  
 ները՝ սոկերարեան յատուկ նկարագրականով  
 Եփրոսի Թորայ մեկնութեան հաստածի մասին

գրած ժամանակ<sup>1</sup> պատճառ ունեւից իբրև բնական յառաջգունէ եկեղեցիքը լծ թերեւ եկեղեցիքը ըլլայ այն կրճատութեամբ եւ ետեւաաջութիւններու. եկեղեցիքը կը մտար ի Տարիէ եկեղեցիքը երբեք չունեւից մեկնութեան նախակար օրինակը. այժմ ի վիճակի ենք հաստատել թէ բաւական են աւելի Տիմուար կ'ընծայեն մեր վարիքը ոսկերեանն յարգը հաստատները, այնու որ կրճատուած են տեղ տեղ եւ եկեղեցիքը ետեւաաջութիւններու Պատճառաց բարեք մի-եւնոյն հեղինակէն:

Ամենն աւելի կրած է սակայն Գաղատացոց թղթոյն մեկնութիւնը, որուն հետ շատ անհնայ վարուած է Սրասայ որդին տեղափոխելով հաստատներ եւ նոյնքը իբրբու զօրեւել համար անձնագէտ ներմուծելով բառեր ու սոյրք. զժողովրդի է բնականապէս հաստատներ մերձեցնել կատարելագոյն յոյն բնագրին. այսու հանգերձ կարելոյն չափ պիտի փորձենք ետեւաաջութիւնները զեռզել իրենց բնական տեղը եւ յոյն բնագրին ու եւ տարբերութիւն պիտի փութանք իբրև անհարազատ անուր ջառակուսի չակերտի մէջ, իսկ կրճատութեանը կը նշանակենք միջանկեղ կէտերով:

Այս եւ միւս թղթոց իւրեք հաստատներուն նախնական ընտիր ձեւը խանգարող պարագաներէն մին ալ է դասական բարձր ու ձօն ոճին՝ ճառքնորդներու մէջ պարզ ասութիւններով ու հասարակ բառերով պարզաբանութիւնը. բնականաբար զիւրին չէ այս պարագայիս բնագիրը վերականգնելու ու եւ փորձ փորձել եւ հարթել անկանոնութիւնները՝ առանց ուրիշ անկախ բնագրի մը նպաստին. այս զժողովրդի կը լուծուէր անշուշտ եւ աւելի կատարելով հաստատորդներ կ'ունենայինք, եթէ Մատնադարանի թիւ 42 Նեոպոլիտի՝ Համառոտ մեկնութիւն Պաղատի թղթոց<sup>2</sup>, փորձանակ Եփրեմի պատճառներուն յառաջ բերած ըլլար Ոսկերեանի մեկնութեան պատճառները. իրագոյն յաւանք է հոս համառոտողին մոլորութիւնը<sup>3</sup>, որով Եփրեմի գրութիւնները իբրև Ոսկերեանի այնպէս ինքնուր ընդարձակած է վերջնայ մեկնութեան սկզբնաբարութիւններն տեսնելով բոլորովին:

<sup>1</sup> ԱՆՆՆ. ԱՄՍ. 1912, էջ 622:  
<sup>2</sup> Յետ Յաշեան, Ռոզակ, էջ 376-377 եւ 581:  
<sup>3</sup> Եժմու. Յաշեան, տեղ, որ շեղութեամբ երկու մեկնութեանց քովք քովք գրուելն կը մեկն իրաւամբ, էջ 1086:

որովհետեւ Եփրեմ փրկմանի թղթոյն մեկնութիւն չէ սորինս, թիւ 42 Նեոպոլիտի հեղինակը ստիպուած է բարբառաբար Ոսկերեանի հարազատ սկզբնաբարութիւնը գունէ մէջ բերել ամբողջութեամբ. այսու գաղափար մը կրնայ կազմել փոքր ի շատէր Պատճառաց բարեք պարզաբանութիւններու. եւ կրճատուածներու մասին մէկ կողմանէ եւ միւս կողմանէ երկուքին բարդաստութեամբ հնարաւորութիւն կը արուի մալի լուսագոյն ուղղել հաստատները:

Աւելորդ կը համարինք մանրամասնորեն խօսիլ այս տեղ յիշեալ երեքպատիկ երոնմաներու մասին, որոնք փորձած ենք բառնալ ըստ կարելոյն բնագրին տակ ծանօթութիւններու մէջ, միայն շեշտել կ'ուզենք թէ որչափ ալ յոյն բնագրին առաջնորդութիւնը կը վայելնէր, սակայն եւ այնպէս կարելի չէ ստուգուած թեմայն յենուլ եւ իբրև միայն հարազատ համարիլ սողեր ու բառեր, որոնք կրնան այն յոյն բնագիրը բառական ներկայացնել եւ զասական հայերէնի հոգեւոյն հակառակ ոչինչ բովանդակել իրենց մէջ, բայց միւս կողմանէ ազատ արտագրողին գրելն տակ ճաշակի համաձայն կրնան փոխուած ըլլալ համազօր բառերով ու ասութիւններով: Այս անստուգութիւնը ապագան է որ պիտի լուսաւորէ:

**Յովհաննու Ոսկերեանի**

**Պատճառ Գաղատացոց թղթոյն:**

Բազում եւ մեծ ցամաք լի է սկիզբն թղթոյն լի իմաստութեամբ, եւ ոչ միայն սկիզբն, այլ եւ ամենայն (իսկ) թուրքոս. քանզի մեղմով խաւսել՝ ուր աստի պէտք իցնէ, ոչ վարդապետի գործ է, այլ ապականելի եւ պատերազմելի: Այն այնորիկ եւ Յերթ թեպէտ բազում անգամ հանարտ խաւսել առ աշակերտսն [եւ երեսն զՊիտարոս], այլ եր ուրեք զի իխտոսն [եւ աստիկս յանգիմանէր զիտոս . . . [որպէս եւ] ջղեարտս ատեր. Երթ յետս իմ ստամայ եւ առ այլն. Տակաւն եւ զի.ք անմորք էր: Եւ այնչափ ահաբեկէր զիտոս, մինչեւ [յ]ստել Յովհաննու թէ յորժամ տեսնի զիս ընդ շամարտից կնոն խաւ-

8. Յ. (= յունարէն Migne, PG, 61, էջ 812) ունի "բազում ցամաք եւ մեծա իմաստութեամբ լի է սկիզբն թղթոյն": — 5. Յ. "քանզի Կլա ի-ի (ἀέ) մեղմով առ աշակերտս (vois μαθητευομένους) խաւսել: — 6. 2. աստի, ուղղ. = σποδοτότης. — 7. պատերազմելի = πολέμου. — 9-10. "Երեսն զՊիտարոս, եւ համարուած է 2. քանի մը ատը": — 11. "որպէս եւ չայտն է": — 12. Եւ յաւ. զայնպէս փոխել իմ եւ. Մի.ք. Ժ.Ձ. 28: — 11. Արք. ԺԵ, 16: — 15. 2. Խեւեւ, ուղղորդ: — 15-18. հմմտ. Յ. 45. Գ. 27: —

սել, վասն հաց ուստիոյ յուշ արարին նմա, բայց  
 Թէ զինչ խաւսի կամ խնդրիս Կ հնդղէր՝ զայն ոչ  
 Իշնեցին հարցանել: Չզոյն ուսելու Պաւղոսի,  
 Կեկալ է շահիդ վարդապետին, յաւրին գաշա-  
 40 կերտայն փրկութիւն. [որպէս իմաստուն բժիշկ]  
 երբեմն խարէ եւ [երբեմն] հասանն եւ երբեմն  
 կախալ սպիւնահիս (Ի վերայ) զնն. որպէս առ  
 կորնթացիս խոտաբոյն բանիս վարանս առեր.  
 Գաւազանս եկից թէ՛ք սրբով հոգւոյն. եւ առ  
 50 սասա թէ. Ո՛վ անհրա գաղտացիք [ո՛ւ նարանձ  
 արար զնեզ] Եւ ոչ միանգամ այլ եւ երկից  
 զնայն սաստ Ի կիբ արկանն . . . յասելն: Աշխատ  
 որ զես մի արասցէ. եւ զարձակ սորցելով սուե-  
 Որգեանկք իմ, զորս գարձակ վերտին երկնեմ.  
 30 եւ այլ այդպիսիս բազումս . . . Բայց զարտ է ի-  
 մանայն թէ զինչ էր որ զարարացոյցանէր գարտն  
 Պաւղոսի ընդ աշակերտս իւր. Չեր ինչ փոքր. . .  
 այլ կարի առաւել խոտաբոյն, այնչափ մինչ զի Ի  
 Բերտասու աւտարացոյցանէն քան ճանճեանն, որ-  
 55 պէս եւ (Իքրն) առեր [ցասմամբ]. Թէ Ահաւասիկ  
 եւ Պաւղոս առեմ ձեզ, զի թէ թիվաբեռք Բերտասու  
 ինչ ձեզ ոչ աւզնէ. եւ զարձակ Որ աշակերտն  
 կամիք արգարանս, անկեալ էք Ի շնորհացն Բերտ-  
 ասոսի: [Բայց պատմաբ գրելոյ թիվթիս այս են].  
 Ո՛վանք Ի հրէից հաստացելն Ի հրէութիւն կոր-  
 60 ձանեցան եւ [եկեալք Ի Հրէաստանէ] կամին  
 զպատմ վարդապետաց անվանոց զնն. Եկին եկին  
 յաշխարհէ գաղտասուցոյ եւ [զՊաւղոսի պատիւն  
 յիշերանս առեալ] ուսուցանէին թիվաբեռն եւ  
 65 գաւարթս եւ զանմանոս պահչել եւ շանտալ  
 Պաւղոսի, որ զայն ամենայն բառնայր: Չի կարտոս  
 եւ Յաւրտոս եւ Յովհաննէս, [որ կատարեալ սիւնք  
 էին], շարքեւրին զայտարիկ . . . այլ ոչ թէ՛ք  
 կրանէ երկնն, այլ զհ՛նդնէին կոս ակարթութիւն  
 50 (Հրէիցն) հաստացելոց. բայց Պաւղոս Ի հեթա-  
 նոսս [բարոքելով] ոչնչ զփյթ առներ զայնմանէ.  
 ինչ յորժամ շոգու ընդ նոսս Ի Հրէաստան զգե-  
 շաննն Ի կիբ արկանէր: Բայց սուտ աւաբեալըն  
 զպատմաուն շառնն թէ վասն էր սա եւ նոցա  
 55 զհ՛նդնէին. այլ զնոսս յարէին եւ զսա աղարտէին,

(եւ) զայր ոչ վասն նոցա պատուոյ, այլ զի խա-  
 րեպնէ զգալատասիան, անունն եւ (առեին) նոցա  
 առաջնք (են) զի յառաջագոյն կոչեցան եւ ի  
 Բերտասու գիւրանս ընկան եւ զիւսաւորք աշա-  
 40 կերտայն էին, իսկ Պաւղոս յետին եւ յաշակե-  
 րտաց Յեաւուն ուսաւ. եւ այլոր ինքն նովին գոր-  
 ձով վարի, Թիվաբեռն եւ զարկնան կատարել  
 հրամանս, այլ ազգ ձեզ եւ այլ նոցա քարոզէ.  
 [այսպիսի բանիք զիս աղարտէին եւ զՊեթրոս  
 65 սեանն բարձրացոցանէին]. վասն որոյ [սա] իրեն  
 ետես ազգ մի ողջն հոգեհոգն եւ զշինուած ե-  
 կեղեցւոյն խախտեալ եւ ճաւա Ի կործանուած հա-  
 սեալ, վառեցաւ սրտտուրեմամբ եւ խեստ բանի  
 Ի գիւմբ հարեալ նոցա առ . . .

Յովհաննու Ոսկերչարանի

Պատմաւ թիւարդեկիցեաց Ա. Թիվթիցն

Ընդէր յորժամ առ Փիղիպպեցին գրէ զՏի-  
 մոթէոս զոր առ իւր ունէր, ոչ գրեաց, որ ծա-  
 5 նաւթն եւ զարմնային եր նոցա. Չփորձ նորա,  
 առէ, ուրք գիտեց, զի իրեն որդի Ջարս ծառայ-  
 անց ինձ եւ թէ Չունեիմ զքք համաբուծ ու սեր-  
 սիւս զգնին հոգայցէ: Եւ սաս ընդէր կարգէ զնա . . .  
 յասելն Արն ունեիմ արձակել առ ձեզ. [եւ] անս  
 10 աւելորդ թուեր գրել Ի թիվթիցն, իսկ սաս ոչ այն-  
 պէս, քանզի երթեալ էր եւ փութով եկեալ, բաս  
 այնմ թէ եկն Տիմոթէոս առ մեզ: Եւ ընդէր յասալ  
 զԱրեղանոս զնն, զորմէ այսչափ գոժու թիւնս էր  
 երգւեւ եւ քան զամենեանս յաւագոյն համբուծ  
 15 թէ եւ նորին իսկ բազում խնորհութեամբ արայե-  
 լցեալ էր. զի զվարդապետն տեսանէր այնչափ խնոր-  
 հակ մինչ զաշակերտան ընդ իւր կարգեալն ո՛րչափ  
 եւ առաւել ինքն զոյն ինչգրէր եւ ի նոյն փութայր:

Սրբոյն Յովհաննու Ոսկերչարանի

առացիս պատմաւ նրկորոյ թիւարդեկիցեացն:

Յառաջում թիվթիցն ստաց թէ Աղաթս  
 առնեմք զոսոյք եւ զցերեկ սեանսել զնեզ. եւ թէ

աղարտէին, շունի համապատասխանք Յ. Ի մէջ. այսպէս  
 նաեւ սոք 64-15 "այսպիսի բանիք . . . բարձրացու-  
 ցանէին" այս բառին 2. 4բ յեռու "զայս առնէին"  
 ընտիր հասուածք, 56-57, որ չիք Յ. - 57-62. "Եւ  
 նոցա . . . նախն զորով վարի (2. նովին վարի գոր-  
 65 ժով) բաւականափ փորձած է: - 68. "հասելոյն  
 կէ որք 2. նախ այնտիկն" - 68. 2. արտաւ թիվաբեռն:

3. "Ա. փիղիպպեցիս", Յ. (Migne, GP, 62 էջ  
 392) աւի Բերտոս, որ սեալ է, Մովսէսիս զի կարծէ  
 թէ Ուփք. չգիտիմ ըլլալ հոս, memoria habitur Chry-  
 sostomus etc., t. XI, p. 425. - 4. 2. որ: - 4. զքեաց  
 = ունչ ստեղծոցն (ոչ խառնեաց), որ յետոյ զը  
 Թարգմ. կարգով, սոք. ո: - 5. Փիլ. Բ. 22: - 7.  
 Ար. Բ. 20: 8. 2. հոգայցէ. ընդէր, շունի Գ.  
 - 9-12. սոքա Յ. այնչափ կի կարգայ ինձ թուի թէ  
 հանդերձայն եր ընդ հուպ առաջին եւ աւելորդ  
 էր գրել ոյնմ որ յետ սկսեաւ զթուարդ ընդունելոց  
 էր, քանզի սուէ "սին ունիմ առաջել առ ձեզ. իսկ  
 սաս ոչ նոյնքն. այլ քարձեւր եկի եր. վասն այնտիկ  
 նմանապէս գրէր "բայց զոր իրելն ինչ Տիմոթէոս. առ.  
 առ մեզ Ի մէջ" Մովսէսիս Կ Կ Կ Կ Կ Կ Կ Կ Կ Կ Կ Կ Կ Կ Կ Կ  
 զոր սորցելու է քոզ հիւսճ օք՝ նման, հմուն, Ա. Թ. ու.  
 Գ. 61 - 18. յասալ . . . զնէ = քորտուցի վերադառնելու:  
 3. (Migne, PG, 62, էջ 468) Ա. Թ. ու. Գ.

19. Թ. "ազգի ազգի բանս յորի՛ն յաշակերտացն փրկա-  
 թիւս (επιουχαι τον λογον παροσ . . .)" - 22. "Կ վերայն  
 մեզու = ճիւղուց: - 22-23. "որպէս . . . առերն, Թ.  
 4բ որք 4բ առ կորնթացիս առերն" - 23. Թ. 4բ յառ.  
 21 յեկտե = զինչ կամիք, հմուն. Ա. Կոր. Գ. 21: -  
 25. "սոսա" = Galatais, Գաւ. Գ. Ա. - 27. զոյնս  
 առեր, ուղեցի (հմուն. Ժան. 6) = տայր յի ճաւայցոս:  
 - 27. սոք մի պակաս: - 28. 2. առեր. Թ. լէրդ.  
 26 եւ 37. Գաւ. Ե. 2. 4. - 39. "բայց . . . ենչ  
 ստարակապան Թ. չի սո՛ւս տո՛ւս ձո՛ւս՛ ձո՛ւս յարձ  
 սարեթոս անապոս: - 41. կեկալ է Լրէաստանէ,  
 անհարապա. Թ. չիք: - 47. որ կատարեալ . . . չըր-  
 գելուին զպատարիկ. Թ. կրէք "որ առաջնորն էին իսկ  
 սերցն եւ ընդ Բերտասոց շրջեցան, եւ արքային իսկ ոչ  
 արկանէին" 2. "չայտարի, են սերցն տեղափոխելով կը  
 գիտիչէ Կն. Նոցա, հասուածք, ու 67-66: - 48.  
 Առտուար լէ Լրէաստանէ արեւելք Ի զիլիսոս-Բիւնն, Ի-  
 շալ լորտ - ուղեցի յոչ եթէ՛ք, նորարարք Յ. շունի.  
 - 51. "բարոքելով" յայտնի երթում, զապանիք կրէք  
 "որ Ի Հիթանոս քարոզէր" - 51. "զայնմնէին կը  
 կիչ 2. այլ սուրբ յասալ բարոքէր զապատարիկն, որ  
 ներմուծում է: - 52. զոյնս ընդ նոսս Ի Հրէաստա-  
 նան, անհարապա, Թ. ճոս ոսն օր՝ Ioudaia բնոցոս:  
 - 53. սուտ աւաբեալք = Ժապոնուց: - 55. "այլ . . .

5 շունհիմբ ժողով եւ թէ Աւարեցի [առ ձեզ] զՏիմոթէոս: Այսու ամենայնիւ զլուստարութիւն զԹոյն յայտ առնէ. ցանկացիւ էր երթալ, եւ սակայն ոչ ժամանեաց երթալ եւ ինչւ զԹեբութիւննոցա: 10 վասն այնորիկ զերկրորդ Թուղթն յաւելաւ, զի որ ինչ շարաղին նուազութիւնն եղև գայն գրողն 189է: Եւ զի ոչ գնաց՝ այնու յայտ է զի սակ Ազաշեմ զինչ եղարբ բալարեամբ անուան մերջ Յիսուսի Բրիտանոսի: Եւ յառաջում Թղթին առեր, թէ 2է պարտ վասն ժամուց եւ ժամանակաց գրել առ 15 ձեզ, որպէս (զի) թէ երթեալ էր գիրն շէր պիտոյ. եւ զի ինչգիրն երկտրեաց, յաւելաւ եւ զայտ գիր ըստ այնմ զոր ք Տիմոթեաց Թղթին սակ թէ 20 հործանեն զհաստ ունաց եւ զգործութիւնն եւ զեղալ առնէ: Եւ զի մի ձեռ ինչ իրաց սին կուեալ 25 հաստացեալոց՝ զանգիտոցն ի վաստակոցն. յայնս զնոստ բարձեալ ուներ եւ սաստանց Տարեր կտրել եւ ի բաց ընկինուլ: Եւ իբրև չկարաց հաւանեցոյցանել՝ թէ առաւ եւ հարեմբակցն, 30 ապա ընդ այլ ճանապարհ ենք զգրեալեց ժամու զազորսն ոմանս պտարել զհաստանցըն՝ վասն զի մեծամեծ իբրն ի գրելս եկին, վասն այնորիկ զպարութիւնն արդէս եղեալ առնին. իսկ 35 այժմ թէ հաստալ է գաստասանն եւ զպուտան Բրիտանոսի, զի եւ զԲրիտանոս ընդ ստութեամբ փակեցնցն, եւ ցուցանեցն թէ չէր հաստացումն եւ ոչ առեան, զի զարարիչն յանգրանազոյն գործեացն, 40 եւ զսոստ կարի խոնարհազոյնս: Եւ որ քան զամենայն զժողովն էր, յայն ձեռնամուխ լինէին ոմանք առել թէ Պաւլոսի է ասացեալք...: Վասն 35 որչ եւ զմեան նոցա փակէ: Մի խաւովք, սակ, մի ի հոգւոյ եւ մի ի բանն եւ մի ի Թղթոց որպէս թէ է մէջը եւ մի ի հոգւոց առ. զուս մարգարէնս սկիարկէ. եւ ուստի՝ ճանաչեմք, յայնմանն թէ ողջնս ինչ ձեռն Պաւլոսի է եւ յամենայն 40 Թուղթն այսպէս գրեմ՝ թէ շնորհք Տեսուն մերջ Յիսուսի ընդ ուղղոյ ձեռնաւ... որպէս եւ այժմ իսկ ճանաչի ի ներքին արդէն [ձեռագիր] Թուղթ առարողացն: Միտմարե զայժմ վաստեցալն, ի մաստարացն եւ ի հանգրեմեացն եւ ի տանջանացն 45 եւ ի հաստացմանցն նոցա յորդորէ զնոս, եւ

4 ժամանակն շայտնէ ինչ, բայց նշան զնեան ժամանակն առն: Եւ յայնժամ առաւել հաստաստի ոգի սկար, ոչ յորժամ վարդապար լէս այլ յորժամ առաւել ուսանեցի, նա եւ Բրիտանոս իսկ վասն 50 սորին բազում փոյթ ընգանէ (ք), ի ներքին նստեր եւ զվանանէն ճաւեր, վասն էր. զի մի սուս կարծից այնորիկ, որ զուս քրիստոս մեծանեկն. բազում եւ մեծամեծ նշանս ապ, մի եւ առաջին այն թէ յորժամ քարոզեցի աւետարանս ընդ ամենայն երկիր, եւ միւս մե վասն շնարհոյ ի զայն 60 յուսման նորա, զոր եւ առն, թէ իբրև զփայլալի եկեղեցէ, ոչ յանկեան ուրբ... որպէս եւ փայլալն չէ կարաս յառչակի, յորժամ առեր եւ վասն նեաին. Եւ էկի զամեն Տարեր իմա, եւ զիս ոչ ընկալարուք, թէ այլ ոք եկեղեցէ յիւր անուն զնա ընդունիք: Եւ սակց հանձարին վերտան առն: Ի ստարակոյ մեալ յայնժամ Թեսաղոնիկեցիքն, եւ միւս առաքուս եղև, զի զնեանն բազում ինչ ասացին, 65 անար վասն ճարե զնկոյ, զի միջ սաստալ իցն միք մեք՝ զայն սերմանն ի մեզ ստառալ: Բայց Պաւլոս ոչ Թողցր պատմել զնեանն, թէ յուսեկն, այլ որպէս սաստալ ի հպարտութիւն կրծանեցալ, նայնչալ եւ նեանն նովին հպարտութեամբ վարի:

4. Ա. ՎԱՐԻԱՆԵՍԱՆ



ԳՐԻԿՈՍ ՄԵԿԻՍՏՐՈՍԻ ՎԵՐՈՎՈՍՏԵՍՈՒ ԱՆՈՒՍԻՐԸ

Մեր հրատարակած «գամագրականի»,<sup>1</sup> մէջ քանի մը կետեր՝ զորոնք յառաջ բերան էինք իբր պարզ արդիւնք մեր քննութեանց, այս անգամ մեր նորանոր համեմատութեանց հետևութեամբը՝ կը գտնեն իրենց որոշ ձեւերը, եւ գրական գոհունակութիւն կը պատճառեն մեզի, որ սխալ ենք մարտնչութեան ետեւն շէք ինկած:

Նորերս առիթ ունեցանք՝ ձեռնակոյ Միտմարեանց Եարբջ Միտարանութեան մասնադարանին Գր. Մագիստրոսի 6 ձեռագիրներն անձամբ իրարոյ. համեմատելու եւ քանի մը ուշագրուս կետեր ի վեր հանելու:

1. Նշն նամակին 4րդ հաստուանին մէջ կայ զեմաւն բարբ, որուն համար գրած էինք՝ «... բայց լաւագոյն կը համարինք կարգալ դիմել, յն. ծիլոս բառէն, «ժողովուրդ,»

46. Գ. բայց նշան ժամանակն զնեան առն: — 51. 2. զիս վագանին, ուզեցիք քոր տիս ստելեւոս: — 52. 2. քրիստոսն, Գ. τοὺς ἀντιχριστοὺς: — 54. Միտ. ԻԴ. 14: — 57. Գ. կը յաւելու քանի մը խոսք: — 59. Գ. Ե. 43: — 63. 2. զնեան: — 61—69. վերջնորդութեան համատարած է փարցիկ ետեւաւարտութիւններով եւ տարբերութիւններով: — Գրիգոր Մագիստրոս «գամագրականի», արդեւ լալան էււեւեւ, Սիւննա 1912 (Աղբ. Իրան. 42.):

10. 1 եւ 2: — 8. Գ. զԹեբութիւն հաստաց շէք յիստեոս: — 13. Ա. Թեւ. է. 1: — 17. որ: — 18. Բ. Տիմ. Բ. 18: — 19. Գ. եւ այս առիւթի կը մի... — 25. 2. զմարտագործ: — 21—22. «յայն... ընկեալս ըր համատարած:» — 26. «վասն զի» (= իբրև, որպէս) թէ է: — 26. 2. յարգութ, ուզեցիք՝ վասն: — 30. 2. ընդացանէ: — 31. Գ. եւ ոչ առեան եւ (ու) պատիժ պատուահարի (καὶ κόλασας καὶ τιμωρίας) յարագործացն զի զնոս յանգրեմագոյն... — 35. Բ. Թեւ. Բ. 2: — 36. 2. ի հոգոց, այսպէս նստեալ 37: — 37. 2. «առիւթ, Գ. քորս:» — 38. Գ. «ճանաչեմք իբր յարե սուս քորս:» — 39. «Պաւլոսի է» թէ Գ. կը կցէ «ը եւ նախ յամենայն Թուղթն. այսպէս գրեմ», այսպէս է նստեալ յ. Վիտր. Զօհարայ կէտ յաւել «Թուղթն, էն ետքը, Բ. Թեւ. Գ. 17. Սիւննայի հրատարակութիւնը (1864) կը կարգայ «ը եւ նշանակ յամենայն Թուղթն այսպէս գրեմ», ստիպալ առաւ եւ Պառնապոս Վիտրը: — 41. Գ. «Եիտարե Բրիտանոս ընդ անեանսին ձեռն ճմլմն Բ. Թեւ. Գ. 14, յետոյ քանի մը սուս պակաս:» — 42. «ձեռագիրը, իբրև մեծամեծն քրիստոս է յեւտայ՝ ի ներքին քորն, բացարտութեան = ἀπὸ τῆς ἴστορίας:» — 44. Գ. ի մաստարացն գուգ (= քրուսմանցն):